

ԶՐՈՅՑ ՅՆԱԿԵՍ ԷՆՑ

ՆՈՒՆԻՐ ՄԱՅՐԻԿԻՍ

Ճամբաներէն հեռաւոյժ իշխանական իմ սնակ,
Կը տեսնես դեռ աչքիս դէմ, նման իմ հե՛կ մանկութեան.
Դուն սրբութիւն անկասկած ու սրտերու պէս պարզուկ,
Պատկեր մ'անուշ անցեալի որ կը պահեմ ես սակաւ
Յուշերուս հետ բովանդակ իմ հարազատ երգիքէն:

Փոյք չէ բէ ես եմ դարձած արդէն տղան նորատիպ
Ոստաններուն այս փարթամ եւ շէնքերու նորանոր.
Բայց միտ կը զգամ, ո՛վ սնակ, որ դուն կ'ապրիս սակաւին՝
Թեւատարած ու ցածիկ որմերով քու ծնկաչոյ՜
Յուշերուս մէջ միտ արթուն վառուած մտի մը նման:

Ինչպէ՛ս կ'ուզեմ ո՛վ սրնակ, որ այս գիշեր ես նորէն,
Հոգիիս մէջ ծանրաբեռն շալկած մեղմերս բոլոր,
Դառնալ քեզի ալ յոգնած քաղաքներէն այս օտար,
Աչքերուս մէջ միտ անող կարօտիդ հին թախիծով,
Ըլլալ մանուկն երբեմնի ոտով բուսիկ արտով կոյս:

Եւ դու ալ մայր սիրելի, պատուհանին սակ կեցած
Շուքն ես կարծես որ կուլայ, կուլայ երկա՛ր ու անվերջ.
Եւ շիթ առ շիթ արցունքներդ որ կը սահին այտերէդ
Կարծես անձրեւն է իջնող, անձրեւն աղուոր աւունքին,
Իմ հեռաւոր մանկութեան հովիտին մէջ երազուն:

Այսպէս կուզամ ես այսօր, ծեծել դուռըդ ո՛վ սրնակ,
Անցորդ մ'ինչպէս հեռուէն պանդխտացած դարերով,
Բախել դուռն իմ սրնակին կրծկուած իր սուգին մէջ.
Սուգն անպատում իմ ցեղիս ինկած օտար ջուրերուն՝
Անտուն, անհող ցանուցիւր, ըսպատուին մէջ վաղուան...:

ՈՇՍ.ԿՍ.Ն ԱՒԵՂ.ԱՅ